

## Լ. Ա. Զ. Ա. Բ Ե Ա. Ն

Ճ Ե Մ Ա Բ Ա Ն Ա Բ Ե Կ Ե Լ Ե Ա Ն Լ Ե Զ Ա Կ Ա Յ

ՕԱՄԻ 1861—1862.

Այս աղքային մեծամուս ձեմարանին այժմու բազմահմուտ եւ բարենէր վերատեսութը Պարսն նեվերով՝ մօտերս հրատարակեր է ձեմարանին տարեկան հաշիւները կամ տեղեկութիւնը, յորոց կիմանամք նախ, որ ձեմարանին ներքին բարեկարգութեանը վրայ այժմ առաջուանէն եւս աւելի ջանք եւ փոյթիայ ընդհանրապէս, որով եւ յաւսալի է թէ իւր բարերար հիմնադրաց ու պաշտպանող Տէրութեան նորատակներուն աւելի գիւրաւ հասնի: — Երկրորդ, կաեմուի որ 1862 տարոյս հարցաքննութեան օրերը բարեպարագակերաց թիւն է եղեր 152. յորոց 102-ը հայ, 43-ը ոռուագաւաճն, 5-ը հոռվմէական, եւ 2-ը լուտերական: Աւսումնական տարոյն վերջը ձեմարանէն արձրկուեր են 6 աշակերտ. մընացեալները ըստ ուսումնական գասակարգութեանց որոշուեր են այսպէս. լիկէոնի գասարանները մտեր են 8 աշակերտ, կիմ-

նազիայի գասարանները 151, եւ նախակըրթարաննը 7:

Այս տարուան հարցաքննութենէն ետքը Բաւարականց անունով աշակերտը գրուեր է ոսկի աախատակի վերայ, եւ ընդուներ է վըկայական արժանաւորութեան ոսկի մետալ առնելու: Լիկէոնի գասարանները մանող չորս աշակերտաց երկուքը հայազգի են, այսինքն Skr-Յակորեան եւ Ծամազիզեան, որոց անուանք ոսկի տախտակին վրայ գրուեր են: Բաց յայնանէ Պ. Տէր-Յակորեանը ոսկի մետալ ընդուներ է իվարձ իւր շարադրած ճամփին իվերայ Սրբոյն եղիշէի մատենագրութեանը:

Ամենայն աղքասէր Հայու պարտին է այս բազմարդիւն ձեմարանին յառաջադիմութեանը վրայ տաք սրտով նայիւ, եւ յուսապատար խնդութեամբ ուրախակից լինել նորա բարերար եւ վեհանձն հոգաբարձուացնու այժմու ջանասէր եւ քաջահմուտ կապավորչացը:

ԱՐԱԲԵԱՆ ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹԻՒՆԻ,

Ն Ի

ԸՆԴՈՒՆՈՂԱՅ ՇՆՈՐՀԱԿՈՎՈՒԹԻՒՆԻ.

Օրպաղարի անուանի վաճառական, եւ բոլոր նոր նուսիոյ աղքայնոց քաջաճանօթն բարեպատաւթեամբ ՅՈՒՐՈՒԹԻՒՆ, Ա.Պ. ԱՐԱՊԵԱՆ, ուրիշ զանազան բարեգործութիւններէն զատ հաճեցաւ մէկ մէկ մեծամեծ զանգակ նուրիել Սիմֆերովոլի եւ Խարասուի եկեղեցիներուն: Այս նուրիմանը համար Առաջնորդէն ուրախակցութեան նամակ ընդունելէն զատ, Սիմֆերովոլի ժողովրդէն ալ հետագայ շնորհակալութիւնն առաւ փառաւոր ոսկեզօծ եւ զարդարուն տաղագրութեամբ: — Փափաքելի է որ աղքիս մէջ այսպէս հասարակաց օգտին նպաստ ընողները շատան մէկ կողմանէ, միւս կողմէն ալ այսպիսի աղէկութիւններ ճանչնալու եւ շնորհակալութիւն յայտնելու գեղեցիկ պատշաճութիւնը՝ սովորութիւն դառնայ մեր մէջ:

\* Գերամեծար Տէր Քրիստոսակեր Յարութիւն Աղա Աղարեան և Գերամեծար Տիրունի Պայշանն Տիկին.

\* Երախտապարտ համազգիք Զեր բնակեալք իդաւառական քաղաքին Տաւրիոյ իթիմ ֆերտիոլ, աեսանելով զաղկասիրական եւ ըդբարեկաշտական նուրիատուութիւն Զեր յանմուաց յիշատակ արժանագով անուան Զերոյ, զմեծագին զանգակն (յիսունեւրեք փութ եւ

ինն փանթ կշռով), զոր բարեհաճեցոյք նորիբել Տաճարին Աստուծոյ յանուն Վերջովութիւն Ուռոր Եկեղեցոց Հայոց քաղաքիս, պարտաւորիմք յայտնել զջերմեռանզն շնորհակալութիւն մեր այսու թերթիւս գոհաբանութեան:

\* Ճանաչելով քաջ զբարեպաշտական Զեր հոգի, հաւաստի եմք թէ որպէս այս՝ նոյնովէս եւ այլ անխնայ առատաձեռնեալք իշենջ

իպայծառութիւն սրբոց տաճարաց իփառու Առտուծոյ՝ բազմագիմի մեծագործութեանց փոխարէնք, ոչ դուզնաքեայ մեր շնորհակալիք, այլ վարձք աստուածապարզեւք գանձին վասն Զեր յանցեցամերձ երկինս՝ ըստ Աւետարանին աստուածեղէն խոստմանն :

« Ուստի եւ մեք միաբան հոգւով պարտաւորիմք հանապաղ որբան եւ ազգեացէ մեզ կանխել իփառաբութիւն Բարձրելոյն զնուիրեալ իշէնջ Զանգակին զձայն փողասարաս, վերուղել զմեր խոնարհանուէր մաղթանս յաթու Ամենակալին Աստուծոյ, պարգեւել Զեղ, Բարեպաշտ Ամոլք, յասախս զամենառատ ինամս իւր եւ զշովանաւորութիւն, երկայնաձիգ եւ աստուածահանոյ կինօք, բարեպաշտ եւ բարեբազդ առուրքք, եւ իխոստացեալն յաւիտենին յերանական վիճակի

ընտրելոցն իւրոց զփառս սրբոց եւ զպակս արգարաց :

Իսկական յարգանօֆ եւ խորին վերապատութեամբ մնամի, Ազգակր Տիր եւ Բարեպահ Տիրուհի,

### ԵՆՈՐՃԱԿԱԼՈՒՔ

Աւագ բանանոյ ՅԱԿՈԲ ՍՈԽԵՎԱՆԱՅ. Քովեմաքի Սեքրետար, ՍՈԽԵՎԱՆԱՅ. Առաջերնոքի Սեքրետար, Կ. ԺԵՂԱՅԵՎԵԼՅԱԿ. Քովեմաքի Շեքփարարոր, ՅԱԳ. ՔԱՐԱՅԵՎ. Քովեմաքի Սեքրետար, ԽԱՋ. ԽԱՐԱԿԵՎ. ԱՍՏԻՎԱՆԱՏՈՒՐ ԿՈՎԱԿԵՎԱՆ. ՄԱՐՏԻՆՈՎ ԹՈՍՈՒՆԵԱՆ. ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏԵԱՆ. ՄԵՐԿԵԱՆ ԽԶԱՊԱՐՈՅԵԱՆ. ԿՈՒՄԵՆԴԵՆ ԽԱՆՁԵԱՆ.

Իթաւականին Հայոց ԱՅՖԲ, Եւ Խվրկականին 1862.

ԽՈՒՄՑԵՐՈՓՈՂ. .

# Ծ Ւ Ա Ծ Ա Ն

## ՏԵՍՈՒԹԻՒՆ Ա.ՐՏԱ.ԲԻՆ Ք.Ա.Ն.ԲՈԿԱՆ Ա.ՆՅԵՅ.Յ.

Խտալիոյ գործերուն վրայ մեծ փոփոխութիւն բերաւ Կարիպալալիին ՀԱՍՈՄԻ վրայ երթալ ուղելն ու ձեռք ընկնիլք :

Վիկտոր կմմանուելի բանին ձեռք չէր տար Գաղղիոյ կայսեր կամացը հակառակ շարժիլ եւ Հռոմը ազատելու երթալ: Կարիպալալիին տեմնելով որ Գաղղիացիք Հռոմէն ելնելու միաք չունին, ուզեց զանոնք իրեն դէմ քաշել՝ որպէս զի Հռոմի ժողովուրդը առեն գտնէ ոոք ելնելու եւ պապին ձեռքէն աշխարհական իշխանութիւնն առնելու, բայց չյաջողեցաւ: Սիկիլիայէն անցաւ իւր ախոյեաններովը Հարաւային Խտալիոյ Ապրումոնրէ ըսուած տեղը, որ Սբուլլայէ ծոցին քոյն է. Փալլավիչինի զնդապետը 1800 հոդովկարիպալալիանց գէմն ելաւ, որ 2000 հոդի էին. պատերազմը բաւական երկար քըշեց, եւ Կարիպալալեանք աղէկ գիմացան. իրենցմէ 12 հոգի մեռաւ, 200-ի չափ ալ վիրաւորւեցան. եւ որ մեծն է՝ ինքն իսկ Կարիպալալին երկու վէրք առաւ, մէկը թեթեւ միւսը շատ ծանր, եւ թշնամեաց ձեռքն ընկաւ. նոյնպէս եւ իւր որդին Մէնորքի: Զարմանալիք տեսարան. Խտալիան ազատողն ու Վիկտոր կմմանուելին ձեռքը առուղը այնքան վեհանձնութեամբ, նոյն միջոցին նոյն

թագաւորին զօրացը ձեռքը գերի բանուեցաւ խեղձութեամբ... Խոկոյն նաւ մը գրուեցաւ Կարիպալալին ու զրկուեցաւ Սփեցիա կրզդին՝ որ ձեռովային մօտ է. բայց առաջ ամէն հարկաւոր բժշկական զարմաններն ընդունեցաւ Ռէհայոյի բերգին մէջ:

Կըսեն թէ Կարիպալալին միաք ունի Անդզիա երթալու: Տէրութիւնը առաջարկեց իրեն որ Խտալիոյ կղզիներէն մէկուն մէջ քաշուած նսափ հանգիստ, բաց իՍիկիլիայէն. բայց նա յանձն չառաւ. Բայրեւա կղզիգնա, միայն թէ մինչեւ որ Խտալիան բոլորովին ազատի՝ ցամաքը չելնես ըսին. անոր ալ չհաւանեցաւ: Այնուհետեւ տարին զինքը Սփեցիա, եւ Վարինենոյ ըսուած բերգը գրին, բայց ապազուեցաւ որ ամենայն կարելի խրնամքներն ու զարմանները չինայուին իրեն:

Ծատ գժուար բան է գուշակելը թէ այս անակնիալ գիպուածէն ետքը ինչ վերջ կըրնայ ունենալ Խտալիոյ այժմու անորոշ վիճակը. բայց մեզի կերեւի թէ այս խտալիան մեծ թատրերգութեան յորորդ արարուածն է Կարիպալալիին բռնուիլը, որով հինգերորդին մէջ աւելի փառաւոր կամ ահաւոր կերպով պիտի լուծուի վերջին ինձիուը: